

կը պատերազմին ու կը հաշտովին. Այդ այլ
անքանները ամբողջ աշխարհին անքաններն
են և առիւծը թագաւոր է ամբողջ կենդա-
նիներուն, մինչդեռ ժիշտադին մէջ առիւծը —
որով հեղինակը անշուշտ ներկայացնել ուզած
է ազգու Պատրիարքը — չի զիտցուիր բոլոր
կենդանիներուն, թէ մէկ մասին փրայ միայն
կ'իշխէ. Կարծես թէ անիկայ ամէնն ալ կը
կտառալարէ, և այդ բնական ալ եր, բայց
այն ատեն Բնչ կը նշանակէ այն աղերա-
գիրը որ մըջինները առիւծին խորհրդով կը
ներկայացնեն մեծ կենդանիներու ժողովին.
Գիրքը — թէկէս և հեղինակին ամենէն տկար
գրուածներին մին — իւր հետեւողութեան մէջ
իսկ շատ անցածող է:

ինչ՝ զերջապէս լաւ ճանշղող է օրբազան
զրութիւններուն, և այդ գլաւքերէն ստէպ
զործալրսթիւններ կ'ընէ, որոնց իրենց թար-
մութեամբ և անախնկալութեամբը յաճախ
սիրուն իր դառնան :

Ծարայարելի



ԳԵՂԵՑՎԱԳԻՏՈՒԹԻՒՆ

(Հարաւորես յէջ 171)

ՊՐԱԿԱԳ

ԱՆՁՆՎԱՐԴԱՐՆԵՐ ԱՌԱՋՈՒՅՈՒՆՆԵՐՆԵՐԻՆ ԳԵՐԱՑՎԻՆ

ԳԼ. թ. Գլուխագիտական կրթութիւն

Հիմա գանք ճաշակին կրթութեան :
Եթէ մարդ զուտ ողի ըլլար , զելեցին
ամբողջ զաղափարն իր ամէն յայտնութիւն-
ներովը միանգամայն ընդունելու պատրաստ
կ'ըլլար . Բայց մարմնոյ մէջ զոցուած իրեն
որորանի մէջ , իր զարգացումը շատ մը ո-
րէնքներու , պայմաններու և ազգեցութեանց
ենթարկեալ կը գանէ : Այս պատճառաւ զե-
ղցկազիտական կրթութեան կարօտ է և
աստիճանաբար կը հասնի անոր լիովի
րմբնաման :

Տղուն, ինչպէս վայրենոյն համար, փալ-
փուն լցո մը կամ զոյն մը հիացում կը
պատճռէ, քիչ մը մտաւոր զարգացումէ
յետոյ ձեւերու տարրական գաղափար մնն
ալ կ'ունենայ: Զգայականութեան այս զեր-
իշխանութիւնը կը մայ մինչեւ տատիճան
մը միայն կրթութիւն տուած մարդկանց բով:

Վրայութեամս և բառական ձրբցորդ չնորուքը
մարտ աղասի պար զգայականութեան
և բնազգման ազգեցութենին՝ տասանից բա-
ցարութեան տակ կը սկսի զալափար մը
նշանակութիւն մը կանխազգալ, բայց իր
ճաշակին զատուգութեանց մէջ աւելի եռանգ
կայ քան արամախօսութիւն։ Անոն է որ այս
վիճակին մէջ զեղեցկին զգացման հետ ե-
րեւակայութեան ժնորմոնը ալ կը գտնուին։
Դեռ ճաշակը կազմակերպած չէ, բայց ար-
դէն բնազգմանին աստիճան մը վեր ելլալով
աւելի զարդացեալ պայմանի մը հասած է
որ կրնայ ինքնեկութեան (спորտապետնէ)
վիճակը կոչուիլ, շատերը զորկ մասնաւոր
ուսումնասիրութենին զեղեցկին՝ թիւր սկրե-
ամի մը շեղելով՝ զեղեցկափառութեան զա-
գափարին հետ արուեստի զալափարներ կը
խառնին, ինչպէս օգտակարութեան զազա-
փար մը։ Զոր օրինակ, կըսէ թէրհայդ,
հարցուր սպանանոցի համար նախիր տա-
ծող շննականի մը թէ նոր կը հայանայ
կովի կամ ըլյու զեղեցկութիւնը, քեզի պիտի
ըսէ որ պէտք է փորը զսէին մը, կըոր պա-
րանց, երկայն սպիտակ մեծ մարմին մը ու-
նենայ նուրբ պրոնկներու վայ լցցած։ Խակ
Վիրզիկոսի երազած երինչն է. Գլուխ ան-
ձոռնի, անհեղեղ և պարանոց սոնք և ստուար,
և մորթի ի կզակէն երեօքն չափ անկեալ ի
կափ։ Հաւանական է որ ամէն քերթառողիկը
և պատկերահանները Վիրզիկոսի համաձայն
են այս մասին։ բայց շննականին համար
ասէք աւելի զեղեցկութեան բան չկայ։ Ո-
րովկնեաւ քերթողն ու պատկերահանը շնոր-
հալից և հեշտ ձեւերը կը փնտուն զայել-
չութեամբ խառն, խսկ շննականը միսի քա-
նականին։ Կո փնտուն։

Գանք գեղեցիկադիտական մշակութեան
բարձրագոյն աստիճանին, որ գեղեցիկն ճշշ-
մարիտ, խոր և յուղեալ զգացումն է։ Գե-

զեցիլին այս զգացումն ոչ բնապղը, ոչ ինքնեւ կութիւնը պակաս են: Բայց տարբերութիւնն այն է որ հոգին այլ եւս իրեւ առեղծուած մը շնորհար զեղեցիկը, այլ ազատորէն զայն քննկով կ ընդունի, ուստի այս վիճակը կինայ հոչուիլ զեղեցկազիտական ազատութիւն: Այս պայման թէ անհատին և թէ ազգերու հասուն հասակին սեփական է: Այս ժամանակները երբ ազգի մը մէջ ճաշակին այդ աստիճանի հասուած է, պատմութեան մէջ հազորապիտաւ են և լուսավառ կէտեր կը կազմեն: Այսպիսիներն են Պերիկէտի դարը, Լուզիփիկոս Ժիկ գարը, և այլն:

Բայց եթէ անհատի մը մէջ այս ճաշակը կինայ մաւ անայլլայլ, եթէ կենքանարդ ազգերը զգացման իր մէջ չցամքին, մարդկային բնկերութեանց մէջ այս զգացումները ներգաշնակ հաւասարակշռութեան մը հասնելու պէս, կամաց կամաց կը սկսին լուծուիլ: Ընդարձակ և նոխ զգացման կը յաջորդէ աժանակիր խորհրդառութիւնը և ենանդուն երեւակայտթեան՝ մանրակրիստ նկարագրութիւնը: Այսպէս ահա զեղեցկազիտական կրթութիւնը երեք աստիճան կ'անցնի, բազգէն նընթեկչեթեան և անկէ զեղեցկազիտական պատմութեան:

Բայց մարդ միայն մտածող և զգացող էակ մը չէ, այլ մանաւանդ կամեցող և դործն էակ մը: Իր զերը կրաւորական բնդունակութեամբ չի բաւականանար և ոչ արտաքին աշխարհին ամուսն հայեցողութեամբ: Ասոնց տարերը են զորս իր դործունէւթիւնը կը հաւաքէ ազատ իմացականութեան մը արժանավայլ բնակարան մը ստեղծելու համար: Այս ստեղծող զօրութիւնը ի սկզբան հազիւ կը դորձէ, այլ հետզհետէ կ'ամքի և իր դործունէւթեան սահմանը մտաւորական աշխարհին ամէն ճիւղերուն մէջ կը տարածուի: մենք զեղեցիկն նկատմամբ միայն պիտի ուսումնասիրներ այլ ուժը:

Ահա աստիճան ինչպէս ընկերական կեանքին սկիբը մարդ զեղեցիկն տպաւորութիւնը կ'ընդունի, կը զգայ զայն զամանէն և արտաքիլն առաջ: Անոր պատմառած ճաճոյըը մշտնշննաւորելու համար: կը ջանայ անոր նմանել՝ անկատար կերպավ, հետզհետէ իր

ուշազուվթիւնը իրեն կը սորվեցնէ որ զեղեցիկ տարրկաները ցիրուցան են, զանոնն կը հաւաքէ, կը յարմարցնէ, կը զուզազրէ նոր նոր զեղեցկութիւններ ի լոյս կ'ընծայէ: Սա և արուեստին մարդկային հանճարի ստեղծագործութիւնը: Անոր չնորհւ է որ իրեն ընկերական նոր աշխարհ մը կը ստեղծէ, որչափ զերազանց քան նիվթականը, որչափ միտրը վեր է նիվթն: Ոչ եւս իրեն զարմանը կը պատճառեն ակնախտիդ քանի մը երեւմանը, այլ իրեն համար զեղեցկութիւնը զազափար մը կը բովանդակէ: Գեղեցիկն իրեն համար իր նշանակութեամբը և ներքին արժանեօբը միայն կայ, առ իսկ է իտէլը կամ զազափարայինը: Առ իսկ է բնութեան և արուեստին մեծ անջրպետը, բնութեան համար զեղեցիկը երկրորդական բան մըն է, զարդ մըն է որուն չի գոհէր արարածներու պահպանութեան կարերը պայմաններէն և ոչ մէկը որ նիվթական աշխարհն անողոք զօրութիւնց պատերազմի մէջ կինայ եղծուիլ: Երբ որ ծառը պատուզը ձեւացց, այլ եւս ծաղկին փոյթ չըներ, պատուիին ալ իր բոլոր ուժը տալը միայն իր սեսին պահպանութեան համար կարեւոր եղած սերմերուն ընդունարանն ըլլալուն համար է: Ընդհակառակն արուեստը ձեւէն հետզհետէ, կը չնջէ ինչ որ զիպուածական է ինչ որ կրնայ զազափարին պայծառութիւնն աղարտութեան կազմականացանքը ինչ ու կրկանը ինչ ուսկին կը հանէ: Տարակը չկայ թէ աստիճանանար կը յառաջազմէ մարդկութիւնը, և այս սասպարէկին մէջ իրաբանչիր բայլափի քանի մը տարբեր կ'ենթալիք է: Հոյակապ չենքերս աւերակները զարեւոր յառաջապսն աշխատութիւնն մը կ'ենթարկն, բայց ձգտումը որ հեղ մը երեւան ելաւ այլ եւս միշտ կը քաշէ ի խնդուգափարին, երբ անկարանայ ուղղակի բացարարելու իր զիտաւորութիւնը նշանակներուն կը գիմէ մինչեւ որ վերջապէս իւր խանլը զանչ իւր մտածութիւնները բացարելու կարող ձեւեր:

Մարդկութեան այս առաջին փորձերուն մէջ երեւան կու զան իւր ճգոննը: իւր առաջին զործերը կը փայլին հոյակապ մեծ ծութեամբ, հսկայական ձեւերով, վերոյի-

շեալ մեծ նշանակիներով, ինչպէս Եղիստուական բուրգերն ու Սփինքը: Մեր յառաջադիմութեան արդինք է փագրով հոյակավը, հունաւորով՝ անհունը բացատրելու կառող ըլլալը. փոխանակ նիւթոյ զանգուածին թուրլու իւր մեծամեծ զաղափարներն յայսներու պաշտօնի՛ այս նպաստակին աւելի ճշգիւ կը հանի զեղեցկին աւելի նորազգած և աղկու բացատրութեամբ:

Հարայարելի



ՀԱՅ ԵՐԱԾՄԻՑ ՍԼ

Տիրան պէտ Ալեքսանեան՝ որու վրայ մեր մարտի պրակին մէջ առիթ ունեցանք խօսելու, վերջիս գտնուած է ի կ. Պալս և իւր արձեսավին մեծ հոչակ թողուցած է. տեղացի թերթերն ինչ որ զրած են, հոս կը յիշաւակինք, որպէս զի մեր ընթերցողը զաղափար մի անեն այդ երաժշտի մասին:

The Levant Herald and Eastern Express, Mercredi 14 Mars 1900.

Նուազահանդէսն՝ որ տուեցաւ երէկ իրիկուն ի Տեւանիքա տիկին Ֆափտա Քծօհէլու իրեցամասեան և թաւջւթակահար երթասարդ Տիրան պէտ Ալեքսանեան՝ հրաւիրած էր ունկնդիրներու հուն բազմութիւն մը, որոնց մէջ էր նաև Գերմանիոյ զեսպանը:

Տիրան պէտ Ալեքսանեան երկրին զաւակն է, և մըսն մեծ յարմարութիւններ ցոյց տուած է թաշնութամին: Կը լսնք որ մէկ տարուան ժամանակամիջոցի մէջ՝ սորված է նաև հոս ին որ կարելի էր իրեն սորվեցուիլ: Մեկնելով ապա ի Տրեսուր, յառաջ զրած է իւր սուսամը թորոք: Ֆր. Ալեքսանեան գեղ չէ տեսած է թաշնութեամբ, և մէկ ու կես տարուան մէջ՝ յաջողապէ կասարած է չորս տարիներու ընթացքը: Ալեքսանեան գեղ չէ լուրջ իւրաքանչար տարին: նաև առաջնակարգ ջութակահար մը ըլլալու ճամբաւն վրայ է, և առէ քանի մը տարիէն, եթէ նոյն յարաւեւթեամբ մշակն իւր մեծ տաղանդը՝ որով օժանած է, առուն պիտի սնկնեալ առուեստական շարքին մէջ: Երէկ իրիկուն տուաւ փորձ մը այս տաղանդին, ներկայացրնելով թաշնութակի համար եղած ամենէն դժուար կտրոնիրէն մէն: Պ. Ալլիքի նուազահանդէսն:

Մեծ զատահութիւն ճպուր (coup d'archet), երաքանչելու բաղնման մատնփուութիւն հապուկ և անսարթավ, մեծ զացում լի խանակ վառութեամբ, ուշացար մատնէն նրբքն երազնեւուն (panances) անեամ, առոնք են ահա յատկութիւնները՝ որ կ'երեւին երթասարդ արուեստաւորին նուազածութեան մէջ...:

Stamboul կը գրէ.

« Երիտասարդ քաջ երաժշտին արդէն իսկ մեծ համբաւը՝ չափազանցութիւն մը չէր, այսօր յայտնուեցան նա մեծ ապագայ ունեցող արուեստական մը: հազոււազիւա բան է որ տասնեւննամեայ թաւջւթակահար մը՝ ցուց ըլլայ այնպիսի սոոյց տաղանդ մը: Այս արուեստական համար եղած է նա, իւր նուազածութիւնը չնորհալց է, և մարդնիփուութեան նրբութիւնը մեծ մեծ գուշակի գեղդեսանաց (բարեգոյ) մէջ իւր ճպուը՝ նեշտալի, հրապուրիչ կ'ըլլայ: Կ'երացուը որ սպանելի մեթոդ մը զննքը կ'առաջնորդէ և թոյլ չի տար որ նուազի: մեթոդ զոր նա կը պարտի էր: Տրկասայի Բրոֆէսորին, և շմունանք նաեւ որ մեծ անիրաւութիւնը մը պիտի ըլլար, մեր ընտիր Պուստի մեջ առաջանաւ թաւջւթակահար նիւյը գարծապետին:

Երբ ապագայ կարպետին հոգին գեղ աւելի մեծնայ, երբ երաժշտական կենաց բանասեւթական բարձր թաւջւնքներու կախարդանքը



Տիրան պէտ Ալեքսանեան:

զննքը դեռ աւելի ոգեւորէ, իսկոյն պիտի գրաւէ նա սմենաբարձր զննքը: Տիրան պէտ երէկի յաջողութիւնը ամենէն մեծերէն կ ամենէն յաջողներէն է. արդ, այս երիտասարդ ջաւթակահար շնորհ բնքն երմով գինովակէ, պիտի շարունակի իւր աշխատութիւնը, և մեծամեծ յաջողութեանց յաջթական համբան՝ լսյն պիտի բացուի իւր ատշե...»:

Servet կը գրէ 14 mars 1900.

« Ապագայ արուեստագէտ մը: Երէկ իրիկուն՝ Ալեքսանեան Տիրան պէտ ի Տեւանիքա տուազահանդէսը՝ նոր ապացույց մը եղաւան անոր տաղանդին զարգացման, ննուունելութիւնը իսրաւ մեծացուած եղաւան: Ամը ըստի՞ւ բացմաթիւ և ընտրուած՝ որ խոնաւած էր արագին մէջ և կը ծափահարուի հայրենակից կը մը՝ որ տակաւ հուսկաւոր կ'ըլլայ, անզամ մը եւս հրացաւ գտնելով այնչափ երաժշտական իրտութիւն՝ դաշնաւորուած զեռ այնչափ մատաշ հասակի հետ ։»